

Նըն արեէն, յաջորդ համեմատական թիւերը ունենանք ըստ օրինաց Պոտէի.

Փայլածու	0,4	Լուսընթագ	5,2
Արուսեակ	0,7	Երեակ	10,0
Երկիրս	1,0	Ուրանոս	19,2
Հրատ	1,6	Պիսիդոն	30,0

Արևու զանգուածն գրեթէ մէկ ու կէս միջիոն անգամ աւելի է քան զգանգուած երկրիս։ Արեգական մակերեւութիւն վրայ՝ 28 անգամ աւելի է ծանրութիւնն քան զգանըրութիւն երկրիս երեսը։ այնպէս որ եթէ մարդս երկրիս վրայ 4 բուդ կամ վաթառնուվեց ու կէս հազարա կրամ ծանրութիւն ունենայ, արևու վրայ պէտք է վինի 112 բուդ կամ 1862 հազարա կրամ։ Եթէ կշեռքով չափուի, Արեւ 355,000 անգամ աւելի կը կշռէ քան զերկիրս, և 1000 անգամ աւելի քան բոլոր մոլորակներ ի միասին։

Հարուսնակելի

Քոյա լնկոյգ։ — Ճանապարհորդք ի վաղուց ծանուցեր էին ուսումնական աշխարհի Քոյա կոչուած ընկուզին դոյութիւնն յԱվրիկէ և նորա զարմանալի յատկութիւնները, զորս իսկզբան չափազանց և մինչև իսկ առասպեկտական համարեցան։ այժմ ճշմարիտ իրողութիւն մ'է, և ամէն մարդ կրնայ անձամբ փորձել և տեսնել։

Եւ յիրաւի, միջակ ուժով բնիկ խափշիկ մը, միայն Քոյա կոչուած ընկոյզն ուտելով, կարող է 80 քիլոմէտր ճամբայ ընել օրը։ Ավրիկէի կիզիչ արեգական տակ, առանց որ և է նեղութիւն կամ յօգնածութիւն զգալու։ Ասոր ապացոյցն է Գաղղիոյ զօրաց մէջ դործածուած պաքսիմատն՝ որ կը կոչուի և փութացնող։

1885 ին յԱմէրի, 23 երորդ Արորդ ջոկատին զինուորք, միայն փութացնող պաքսիմատն ուտելով և մաքուր ջուր խմելով, Յունիս ամսուն մէջ կրցան հինգ ու կէս քիլոմէտր ճամբայ ընել ժամը շարունակ տասը ժամ քայլելով Ավրիկէի դժուարին ճամբաներէն, ուր անընդհատ տաք ու անձրեներ պակաս չեն, առանց նեղութիւն և յոգնութիւն իմանալու։ — Այս պաքսիմատին ներքին թագուն զօրութիւնը, որ զալտնիք էր, այժմ յայտնի եղաւ որ Քոյա ընկուզին զօրութիւնն է։

Քոյա, զոր բուսաբանք կը կոչեն *Sterculia acuminata* (սրածայր աղբիկ?) գեղեցիկ ծառ մի է 10 էն 20 մէտր բարձրութեամբ, առ ի կախ ճիւղերով և լայն տերևներով՝ նման շագանակի ծառոյն։ Տաս տարուան մէջ իր կատարեալ մեծութեան կը հասնի, յորում կարելի է վրայէն պատուղ քաղել երկու անգամ քառասնական քիլոկրամ։ Այս ժառը կը գտնուի Ավրիկէի արևմտեան եղերքը, Սենեկալիայէն մինչև Գոնկոյ և մասնաւորապէս ծահոմէյ թագաւորութեան մէջ։

Բայց դիւրաւ յառաջ եկած է նաև Հնդկաստանի, Սէւելեան կղղեաց, Զանգիպարի, Սէյլանի և Աւարալիոյ մէջ, և այժմ կը ջանան մոցը նել նաև յլլալանտեան կղիս, ի կունէա և ի գոշինչին:

Ըստ կարծեաց Պ. Ժերմէն-Սէյի, քոլա ընկուղին զարմանալի գօրացուցիչ ազգեցութիւնը՝ կը ներգործէ ողնածուծ գրութեան անկանոն գրգութեան վրայ, և կերպով մը գործարանաց պաշար հասցնելու կը ծառայէ: Եւ յիրաւի, նա ուտելեաց տեղ չի բռներ, այլ միայն կ'ազդէ մարդուս վրայ դրգուղական կերպով:

Իսկ ըստ կործեաց այլցո, Քոլա ընկոյզը նման է խահուէի, թէյի և քաքաօի, միայն այս տարրերութեամբ որ քոլա աւելի զօրաւոր և կարող է կալուանացնել զգործարանս: Միով բանիւ, շատ փորձերէ յայտնի է որ այս զարմանալի ընկոյզը՝ կ'արգելու մարդուս ուտելու փափաքը և միանձամայն ախորժը, ուժովցընելով ջղային գրութեանց գործողութիւնք, կանոնաւորելով սրտի բարախումն, ոչնացընելով անօթութեան զգացումն, ծանրաշնչութիւն և յօդնածութիւն, արագելով նիւթական ուժը. և կարելի է՝ ուտելով միայն այս ընկուղէն, ճամբայ ելլեւ առանց կերակրոյ, երկայն ճամբորդութիւն ընելով անվասա և անվտանգ:

Քոլա ընկոյզը դառն է և լեղի, նման նուան կեղեի, սակայն իբրև գեղ շատ օգտակար է և կը գործածուի ի բժշկաց ամենայն յաջոզութեամբ ընդդէմ սրտային և ջղային ցաւոց, դիմի ցաւի, ընդհատական չերմի, արեան նուսպութեան, աղեաց բորբոքման և նաև քոլերայի դէմ: կը հաստատեն նաև որ այս պտուղը սրամիտ կ'ընէ զմարդ, կ'ազատէ զնա մելամաղձոտութենէ և ամենայն ինչ գեղեցիկ և լաւ կը ներկայացընէ: Այս ամենայն յատկութեանց պատճառըն է ըստ Պ. Ժերմէն-Սէյի, խահուէի թէոպրամիտ?: իսկ ըստ Պ. Հեգելեայ՝ Քոլայի յատկութեան պատճառն է մննդարար նիւթմը, որ խառն է ընդ բնակաղնուոյ (tannin), սոսինձի (amidon), և այն:

